

Թուական չեմ դրած այս Ա. տարրուան մէջ, նկատելով որ փոքրիկ աշակերտը զե՞ն չի կնար ըմբռնել զի՞ն դժուականը:

Իրաւ է զասացրես մերին մասին մէջ դրած հմ մէկ երկու թուականներ, բայց անոնց շատ թարմ դպրոցին առաջ առիթով յիշած եմ, հնակարար՝ մարսակի:

Պարիս, 1910

Կ. Յ. Բ.

7. — ՀԱՅ ԲԺՇԿԱԿԱՆ ՄՐԱՌԻԹԻՒՆ, Դ. ՏԵՂԵԿԱՎԻԹԻՒՐ, պատրապուած՝ աստեղապահի Տաթ. Եշ. Շահնազէ, և Կարդացարած Թ. Բ. Բ. տարեցրշանի սկիզբը, 1920: Տպ. Ֆ. ձարեան, թերա, բարմագ գարու Ավրիգա խան թիւ 12 (Կ. Պոլս): Փոքր. էջ 28:

8. — ԽԹԱՎՔԻ ԵՒ ՅԱՐՈՒԹԵԱՆ ԵՐԳԵՐ [Մ. Պոկեան] Ջիշլուային և անդկառուիկի: 1919, տպ. Արար Ամսկանեան, Աղեքսանդրիա: Սպառու թուղթի վրայ, էջ 178, հետեւն պարուակութեամբ. — Յասաշարան (Սուրէն Պար-թեանէ):

Ա. ՀԱԳԻՒՆԻ ՃԵԶԵԲ. Առեւթիւն. Զուլումի աւ-խարը, Եֆքամ. Տէր էլ Զօր. Մաշուն ճանապարհը. Խասարին մէջն. Հայրէնիքի Հովկու. Արաւանիքը. Վրդիմի արտուրը. Ալուրա. Վրդիմի ձախու:

Բ. ԳԻՇԵՐԱՎԱԾԱՆ ՃԵՑԿԱԾՈՒԽԵԱՆ. Գիշերային չեճառուուր. Փշրուած թնար. Ենաւուն աղջիկ. Աշունը Լուրջ. Ներկու պիտուն վրայ. Գոնէ. Աեր մու ակութ. Քարթը. Ա՛ւ ամեն բան լնջաւա. Գիշեր ինչուն. Բան-սի փոնչը. Գոն ամեն ոյժ. Այսոր նորին. Գաղա-ցէն զորս. Զուր քոքեցէ. Ոչ չեմ տենչար. Ցուսաւա-տութիւն. Պիտի ուղի մահանու. Կառարուամբին մէջ. Մերժուած մահակ. Տնուր ամեր. Պատույն կուար. Շոգէնապան մէջ. Թիթեսնիկը. Ենեց էնին. 5-30. Ա՛ւ երա չունիք. Բաղուած. Բարեկնուռն. Անկում. Վերի-շում. Պո Ռիմու Հայէնանք. Ամեն աեց. Հուկ բանց. Վրդիպակը. Ցանկ սիրոց:

9. — ՈՒԺԻՒՆ ՎՃԻՒԹԻ, բատրերգորիւն եր-կու արարուածով [Օսնիկ Շերիտմեան] բարիգ, 1920 (փոքր էջ 32, գինը՝ 2 ֆրանք):

## Դ Ե Վ Ի Լ Ո Յ Ս

Անեաց ընդմէջն — Կընթանայ անդուզ  
Լքեալ յայսկրու — Նաւակի խարիսու:  
Կըսն թէ՝ անոր — Վազըր տեղուախն  
Կը տանի զայն շուռ — Եղեցըն անդունդին,  
կըսն թէ՝ ինցու — Ալյաբան կ'արտորայ,  
Հատերը կորան — Այս ճամբռու վըրայ..  
Կը հարցնեմ ես՝ — Կորուսը ինչէն,  
ին և անկունը — Զիրար կը չնշէն..  
Բաժինն է ճարդուն — Հաւածակը բաղդէն,  
Դոն յանդուցն եղիր, — Կամքը կը յազմէ.  
Քալէ՛ նաւակի իմ — Ալեաց ընդմէջն,  
թող ծովան քամիք — Հայէն շատաշն:  
Հատեր զօտան հօն — Մասւ տիբագէն,  
Բայց, զիտիր, ես հօն — Լոթ պեսի գանեա:

Գ. Մ. Աշտարակ

Փ. Ա. Ռ. Ք. Ե. Ա. Կ. Ա. Կ. Ե. Բ. Բ.

ԳԼՈՒԽԻ Բ.

Ե Ր Ա. Ժ Ի Շ Շ Ը Ը

(Եար. տես. 1917 թզմ. էջ 844):

◀ ○ ▶

Մուսաներու Աիրենա, ալուեստներու անդրանիկ, աննիթականին փսեմ ձայն, ըոլոր ժողովութիւներուն հասարակաց լեզու, ազդիւր մշտնշննաւոր ուրախութեան, մարդուն միակ իսկական ստեղծագործութիւն, արուեստ՝ որ կը կերպարանափոխուոկ՝ բայց չ'իշնար, անա Երաժշտութիւնը: Հոն՝ ուր կը վերջանան նկարչութիւնը, ցանդուկա-գործութիւնն ու բանաստեղծութիւնը, կը սկսի ան՝ տեղափոխելով զմեզ զմայլման սահմաններուն գերերկրեայ աշխարհի մը մէջ:

Երբ մեղեդիին ալիքը ծփալով կը պա-շարէ զմեզ՝ ամէն գաեհիկ մտածութիւն կը փարատի, վստանութեամբ անձնատուր կ'ըւ-լանք այդ հրաւէրին՝ ինչպէս սիրոյ հրա-պոյիր մը: Զկայ երաժշտութենէն աւելի արուեստ մը, որ ազնուացնէ ու գաղափա-րականացնէ մեր զզացումները: Բանաւ-տեղութիւնն, նկարչութիւնն, ցանդու-կործութիւնն, ստորակարգեալ են անոր յուզումներուն ուժգնութեամբ, զոր նա կարող է առաջ բերել:

Քիչ զրագաններ, ամենասակաւ ըն-տրեաներ՝ կընան ըսել՝ կարդալով ըեր-թուած մը, զիտելով նկար մը, արձան մը կամ տաճար մը՝ թէ յափշտակուած են. շատեր ընդհակառակն իրենց իրենցմէ դուրս ելած են հրճուաների աշխարհի մը մէջ՝ լսելով գեղեցիկ երաժշտութիւն մը:

Հարցուցէք կընական եռանդով զեղուն մարդիկներուն ու անոնց ձեզի պիտի ըսեն թէ՝ ինչպէս յաճախ իմացական արքեցու-թեամբ յափշտակուած են՝ լսելով հանդի-սաւոր տօնարիմբութեանց ընկերող երգէո-նին մեղեդիները:

Երաժշտութիւնը մեր հոգոյն վրայ կը  
ներդործէ անմիջական ազդցութիւն մը.  
ան կը թափանցէ մեր մէջ, կը միրճի  
սրտին խորը, կը զարթուցանէ հոն յիշա-  
տակները, կը վերաբարձէ յոյսերը, կը  
հաղորդէ մեր ջղային հիւտուածքին զօրա-  
ւոր թրթոռումներ՝ որ կը համապատասխա-  
նեն իր թրթոռումներուն՝ ինչպէս արձա-  
գանցը կը համապատասխանէ ձայնին:

Ինչ ինչ երաժշտական բոլորակներ,  
բաց ու պայծառ, հնչուն ձայնի մը նման  
ուղղակի կ'երթան նետի մ'արագութեամբ  
հոգւոյն մէջ, ուրիշներ՝ ծովիի մը պէս  
թէթե ու փոփոխական, կը նմանին անոյշ  
հոտի մը զգուանըն, ուրիշներ ալ որո-  
տումի նման սարսափելի ու մեծաշառաչ,  
թրթոսցող լարի մը պէս կը զոռացնեն  
զմեզ:

Երաժշտութիւնն անսահմանելի ու ան-  
բացարելի է անոյշ ու ոգելից զինույ մը  
պէս կ'արրեցնէ ու կը բարձրացնէ զմեզ:  
Եւ սակայն ամրողապէս չի գոհացներ  
զմեզ, առատօրէն կը պարզէ մեզի վայել-  
քը, բայց լիարուն ուրախութիւնը մեր  
մէջ լեցնելէ վերջ, իրմէ տևական ֆափաք  
մը կը թողու՝ իր թէ ինը սկիզբ ըլլար  
բանի մը՝ որ յետոյ պիտի զայ: Շւատի  
զանդազ հրապոյը մ'է՝ որ կը մշակէ մեր  
հոգւոյն մէջ, անընդհատ խոսուում մը և  
ոչ երբէց ամրոցլապէս պահուած, որ թէ  
թիչ կը յուզէ անզգաները ու անհոգները,  
որովհետև երաժշտութիւնը՝ իրեն ամե-  
նաշեղի արտայայտութեանց մէջ իսկ ար-  
ցունը ու զիւրութիւն կը բերէ:

Երաժշտութեամբ պարապող մէկը՝ չի  
կրնաք գոեհիկ հոգի մ'ունենալ, երաժշտու-  
թիւն յօրինողը չի կրնաք չարագործ մ'ըլ-  
լալ: Անտեսանելի՝ բայց հաստատուն կապ  
մը կը միացնէ զինը անիրական աշխար-  
հին հետ, այնպէս որ նա դարձած է միշտ  
գէպ ի վեր՝ պատրաստ միջաւ ընդունելու  
երաժշտութեանը ըստ թարմ ուրախու-  
թիւնը, ինչպէս ազրիքի մ'աւազանը յոր-  
դահու ծորակներու տակ:

\* \*

Տիսակ մը զուարթ ու հանդիսական  
մեղեղիներ, որոնց կայծերու պէս կոստ-  
ուուն արագ ու վառվոուն, կ'ելեցրարակա-  
նացնեն զմեզ, արինը կ'երագեն երակնե-  
րուն մէջ, և ցայտուն ներդաշնակութեամբ  
ուժգին և մնամ ձայներու ելեէջին, ստէպ  
կըկութեամբ չափն՝ պարի կը հրավիրեն,  
սիրոյ իդը կը սաստկացնեն: Եւ ահա  
Սորառուսի կամ Վալոթէօֆէլի շըշապարը  
(վալո), որ է ըսել՝ կացաւայորդոր նուազք:

\* \*

Ինչ ինչ բազգագուշակ նուագներ, զար-  
ձուածներով զարդարուն, որ կը փայլին  
ինչպէս պողպատն արեւուն մէջ, կու տան  
մեզի բացառիկ մարմնական ուժի մը զի-  
տակցութիւնը, կը տարածեն մեր բոլոր  
զոյութեան մէջ նոր կորով մը ու կը բոր-  
բոքեն արիւնը՝ մինչև կեանըի ակնադր-  
իքիւները: Այն ատեն երակներուն մէջ բոց  
մը կը շրջի՝ որ պայշարի կը զրդէ ու  
մարտի կը հրաւիրէ զինուորը: Ահա Ռա-  
բուցիի Քայլերգը (Marcia) կամ Ռուժէ  
ուր լ'իսլի Մարսիւներգը, որ է՝ պատերազ-  
մական երաժշտութիւնը:

\* \*

Ուրիշ մեղեղիներ, թատերախաղի զէպ-  
քերուն հետը կապուած, կ'ուժովցնեն անկէ  
ծագումն առնող խանողը, փայլ կու տան  
զերասաններէն ձևացուցած կիրքերուն,  
այնպէս որ մենը կը զգանը բեմական  
գործողութեան ու երաժշտական ունկնդրու-  
թեան վայելը:

Այսպիսի յաջող լծակցութեամբ՝ բա-  
նաստեղին մտածումները խոր հետքով մը  
կը տպաւրութիւն մտքին մէջ՝ որ մի և նոյն  
ժամանակ բանաստեղծական ու երաժշտա-  
կան յիշատակին է: Ահա Ռոսինիի Գուլիկէ-  
մու թիլը ու վակնէրի Տրիստանն է իդու-  
տակ, այսինքն երգախառն թատերախաղի  
երաժշտութիւնը:

\* \*

Ուրիշ հանդիսաւոր ու մեծապայծառ եղանակներ երգեսնէն տաճարին մէջ կը կը կուտած, բոլոր ծակաթիցներէն կը հասնին հոգույն մէջ ու հոն կը կաթեցնեն յուղումը: Ալցունքի բաղցր փափաք մը կը զրաւէ մեզ, անոյշ յուզում մը կը խոռվէ մեզ, աղօթթը՝ աւելի եռանդուն ու աւելի անինդ զորս կը զեղու, յոյսն ու հասաւցը կը զօրանան ու կը փայլին: Ու ահաւասիկ Փայէստրինայի Մայր ցաւազին (Stabat Mater) կամ Սերաստիանոս Պախի Մուրք Մատոքոսի Պարշարանքը. որ է սրբազն երաժշտութիւնը:

\* \*

Վերջապէս տեսակ մը ինամքով աշխատուած մեղեղիներ՝ ի մի հաւաքուած զանազան գործիքներէ միանգամայն նուազուած, ամենամաքուր ու աստուածային մեղեղիներ՝ որ կը հրւսուին, իրարու կը խմբուին, կը նոյնանան, կը խառնուին, համընթաց վազելով, հեռանալով, անհետանալով, կանգնելու համար զեռ աւելի ճոխ, աւելի այլազան, աւելի փայլուն, աւելի հզօր, երաժշտափարական բոլոր արտայայտութիւններով օժտուած, ինչպէս են ջութակի հառաշանցներ, թաւջութակի ողեր, հակարամըներու (Contrabbasso) բոմբիւններ, սրնզի զեղեղումներ, բամբարինզներու (clarinetto) ոլրակներ, փողերու (tromba) ձայններ, կը տանին զմեզ անծանօթին անհուն միջոցներէ, ուր ուշադիր ունկնդիր կը զգայ իր լիութեան մէջ երաժշտական հրացումք: Աւասիկ Հայտնի Ռայն (Reine) կամ Բեթովէնի Լոտիքան. այսինքն է՝ համերգի երաժշտութիւնը:

\* \*

Երբեք, կարգալով Լամարտինի Մտածուրին մը կամ Փարտուչչի տաղ մը, և ոչ զանուելով աչքերու հաճոյք պատճառող արուեստի հրաշակերտի մ'առջև,

ինչպէս են Մունցասի կամ Միքէթթիի նկարները, փիւժէի կամ Ծյուտէնի արձանները, երբեք մարդկային կերպարանը չ'առնուր երանութեան այն երեսը զոր կը նկարէ մարդու դէմքին վրայ գեղեցիկ երաժշտութիւն մը: Բարձր բանաստեղծութեան թեան շատ էջեր, անրադատաելի զեղեց կութեան շատ տեսարաններ չեն կարող զմեզ յուզել՝ ինչպէս կը յուզէ Բնեթովէնի նուազածութիւնն մը: Կարելի է գերազրականներու առատութեամբ բացատրել նկարի մը կամ արձանի մ'առջն զգացած մեր վայելը, բայց յարմար բառեր չկան արտայայտելու համար երաժշտութեան մեզի ընձեռած հրճուանը: Բոլորովին ու ինքնամփոփ վայելը մ'է՝ որ կը բղիի էութեան իսորգէն ու կը հանգեցնէ մեր մէջ իր բոլոր բարպահումները:

Ուսկից կ'առնէ երաժշտութիւնն այս առանձնաշնորհութիւնը՝ զոր միւս արուեստները չունին. ինչո՞ւ համար ան մեր վրայ կը ներգործէ այդ հմայքը՝ ուրկէ ոչ մէկը ազատ կը մնայ:

Այս գաղտնիքին մէջ խորապէս թափանցել երեւան հանել ներբին առնչութիւնները՝ որ կան հնչող մեղեղիին ու ունկնդրող հոգւոյն մէջ, վերլուծել այս բանիս պատճառը՝ պիտի նշանակէր մուրիլ՝ տիեզերքի սահմանները որոշելու փորձն ընելով, ընդունայն պիտի ըլլար՝ ինչպէս եթէ փորձէնց արեւու դէմ ուլաք մ'արձէկել:

Բայց ինծի կ'երեւայ թէ պիտի կարենամ փոքր բան մը ապացուցանել, կարծեմ թէ պիտի կարենամ հաստատել դէպք մը՝ որ առաջն ըննութեան՝ տարօրինակ պիտի երևի, բայց ընդհակառակն երբ ուշադրութեամբ ու առանց նախապաշարման նկատի առնուի՝ կը պարունակէ ճըշմարտութեան սերմը:

Իմ կարծիքով՝ երաժշտութիւնը զուրկէ յատկութեանէ մը զոր միւս քոյր արուեստներն ունին: Գերբ մը, նկար մը, արձան մը՝ կարող են ծիծաղը շարժել ու այդ բանը հաստատող հիանալի օրինակներ կան: Բնդիմակառակն երաժշտութիւնը մեզի բնաւ

ծիծաղիլ չի տար. ամենէն զուարթ ու աղմկալից նուագերգութիւնները չեն յա-ջողիր բնաւ լսողին մէջ յառաջ բերել յայտնի ու անկեղծ ծիծաղը:

Փորձեցէր յիշելու ձեր լսած ոստու-տուն ու աշխայժ երաժշտութիւնները, ու յետոյ մտքերնիդ բերէր ձեր տպաւորու-թիւնները, կրնար հաստատել՝ թէ ծիծա-ղած ըլլար զանոնը լսելով:

Ծիծաղած էր թատրերգիկի մը, մունջ-կատակ պարի մը զաւշտական տեսա-րաններուն առջեւ, սակայն ձեր անկեղծ զուարթութիւնը շարժողը երաժշտութիւնն եղած չէ, այլ նուագերգին հետ միացած բառերն ու պարին ընկերացող ձևերը: Մի և նոյն երաժշտութիւնը, երբ լսուի առանց բառերուն արտասանութեան ու պարողնե-րու շարժուածքին, այլ ևս ծիծաղը չի շարժեր:

Այս երկոյթը, որ կրնայ պակասաւոր յատկութիւն մը թուիլ, ընդհակառակն ամենազեղիկ է ու երաժշտութեան կու-տայ այն յարգը՝ որուն համար ան ար-ուեստներուն զշխոյն է:

Թէ երաժշտութիւնն անընդունակ է յայտ-նի ու անկեղծ ծիծաղը շարօնելու՝ ընթերցողը կարող է այդ բանը հաստատել իր իսկ վրայ փորձերով, այսինքն՝ ամենաթարմ զուարթութեան համրաւ ունեցող նուա-զախաղերը մտցին առջև բերելով:

Թերևս, եթէ ինը հմտու երաժիշտ մէտ, անուանի նուազածութեանց վարժուած, ընդունակ հասկնալու ու ճաշակելու դա-սականները, պիտի յիշէ որ երրենն ժպտած է՝ լսելով ինչ ինչ տղայական ու թե-թևաօլիկ երգագրութիւններ, բայց այդ ժպիտը, եթէ ուշադրութեամբ ընտուի, պիտի տեսնուի որ հեղինակին ապիկարութիւնն յառաջ եկած է, ու շատ կը նմանի այն ժպտին՝ որ զիտնական անձի մը շըթունը-ներուն վրայ կ'երևայ, երբ կարդայ ան-վարժ աշակերտին քերականական սիալ-ներով լցուն շարադրութիւնը:

Բայց մեծ երաժշտի մը որ յօրինէ էջ մը՝ որ ունինդին մէջ յարուցանէ կրցե-րու աղմուկը, որ կորպէ անկեղծ յուզման

արցունըներ, և Պեթովէն ձեզի պիտի զրէ եօթներորդ հաստուանուազին յամրերզը. Շոփէն Գտ Նախիրգանըը մի մինորէի վրայ. Շուման՝ զարմանալի « Տեսիթըր ». Պախ հաստուանուազը ուի վրայ. Վակնէր Տրիս-տաեին վերջարանը. Փոնքիէլլի՝ Մարին Դիլորմէի Գտ արարուածին միջափալզը:

Խնդրեցէր հիմա այդ երգահաններուն թատրուանուազներէն երաժշտութեան կտոր մը՝ որ սրտազին ձեզ ինդացնէ: Թղթա-տեղէր մինչեւ անզամ Ոփֆընպալսի, Հեր-վէի, Վըրբոքի, Ուորքէի, Փլանքեթի, Լէճարէ զրած զուարթ էջները, ու պիտի չզտնէր ամանակ մ'իսկ որ յառաջ բերէ այն ան-կեղծ ու սրտազին ուրախութիւնը, որ մէկն ի մէկ զուրս կը պոոթկայ՝ երբ կարդաք Պոքքաչխոյին մէկ մանրազէպը, Խապլէի էջ մը, Դիքնսի « Փիքուիք Քլուզը » կամ թղթատուին Ֆլկկենտի կամ Մոզգենլորֆը Բլատտորի նշանաւոր « Պատմութիւններ առանց բառերու (Ges- chichte ohne Worte) » զործը: Ասոր պատճառն է՝ որ երաժշտութիւնը բացըր տիրութեանց արուեստն է, արուեստը՝ որ մելամաղդիկ հաճոյը մը յառաջ կը բերէ՝ երբ նաև կը հեշտացնէ զմեզ զուարթ մելեկիով, որ առատօրէն կը զանուի Առու-փէի կամ Ատրատուի ախորժելի թատրեր-զիկներուն մէջ:

(Եարումակելի) Հ. Ա. Տէր-Մովսեսեան

## Մ Խ Խ Թ Ա Ռ

Ասուուծային մշշատակիդ յանդիման Ցանքժուռն արքինի, Օրէր ամբողջ, ապրեցայ մէջն ովկէնանին՝ Մըսածումի, յուզումի:

Նասան ասուզդից հրաշակերտ, Խութեանս Փոքրիսէիւնն ըզացուց. Եւ շըմորած ու դոդունաւ մընացի Հիացումէս հոգեցունց,

Աշցուն ի զուր դէպ ի Պանաս յառեցայ Զարկի լարեր ընարեն Գի սրուց մէջն երգերու սաղմ և ոչ աւ հիերուցաւ մեղեղի:

Լուսիւնն եղաւ-փառիդ համար իշր օրներգ Գիերազին մայնը սրբակաւ Գի զու անհան և անմա ևս Միկիթար, Մինչ ևս տեր վազնցիկ:

27-4-920

ՏԻԿԱՒ